

իր մասն չունին՝ տակ բոցահեղ
կը հայեցներ ու կը թաղէր :



կնքերը որ ըսքանչազին
կը յառին վառ պատկերներուն
Ուր մեծ քերթող մ'իր հոգիին
Հոսեցուցեր է լոյսն համբուն :

Կ անդիտանան յաճախ թ'աղբոր
Այդ լսյաք՝ ցոլքն է հրդեհին
Որով վայրագ մասերը խոր
կը մաշեցնեն անոր հոգին :

ՏԵՐՎԻՇ

ԳՐԱԿԱՆ ԵՐԵՎՈՑԻ ՄԸ

Նոյեմբեր 21ի իրիկունը, հարիւր յիսունի
չափ գրագէտներ, արւեստագէտներ եւ արու-
եստաաւէրներ՝ ամէն ազգէ՝ հասաքուեցան Սո-
սիէթէ Սազանթի ճաշարանը, «Էս Փիլեմօ զը-
րական հանդէսին գործունեութեան տասնեւ
հնգամսակը տօնելու համար : Երեկոյթին , որ
կազմակերպուած էր հանդէսին այժմեան
անօրէն Պ. Կարլ Պօլսի նախաձեռնութեամբ ,
կը նախադասէին Ռոտէն արձանագործն եւ Փոլ
Ասան : «Էս Փյուիմ», «Մեծքիւտ ար Ճրանայի
«Մըզիւ Պլան»-ի եւ ուրիշ քանի մը հանդէս-
ներու հետ , օրկանը եղած է Ֆրանսական «Էս-
րայոյն» գեղեցիկարիտական ձգտումներուն :

Անահիտի անօրէնը , որ հրաւիրուած էր
մասնակցելու այդ հացկերոյթին , արտասա-
նեց քաժայածառ մը . որուն թարգմանութիւնը
կը հրատարակենք ստորեւ :

Տիկիններ, պարոններ ,

Շնորհակալ եմ Պ. Կարլ Պօլսին՝ հաճած ըլ-
լալուն համար զիս հրաւիրել այս հացկերոյ-
թին ուր մտաւորականներու խումբ մը հա-
ւաքուած է այս իրիկուն տնջու գեղեցկա-
պիտական արի ճիշդ զոր տասնեւհինգ տարիէ
ի վեր պարզած է «Էս Փիլեմօ»ը : Այդ թերթը

«Մերթիւր ար Ճրանային» եւ ուրիշ քանի մը
պարբերականներու հետ, նպատած է Ֆրանս-
սական արւեստին նոր ու հիանալի մէկ փու-
լին զարգացմանն ու յաղթանակին : Ճրանայի
մտաւորական կեանքին երեւոյթները բովան-
դակ խորեղ մարդկութեան վրայ կը հառա-
գայթին ու ամենարարձր կարեւորութիւն ու-
նեցող զէպօքեր կը կազմեն , աշխարհիս ամէն
մասերուն մէջ : Գեղեցկութեան ծարաւ բոլոր
մտքերուն համար վերջին քառորդ դարու Ֆր-
րանսական մտածման աղնիւ , չգոր ու ան-
քան ճոխ ծաղկելու որում մին է մտաւորական
ամենէն թանկարիցի քանձեռեղն որով մարդու-
թիւնը կարենայ պարծիլ , Հայ գրականու-
թիւնը անոր խորին հրապոյնն ու բեղմնաւոր
ազդեցութիւնը կրած է , ինչպէս եւ օգտուած
էր Ֆրանսական մտածման նախորդ փուլերէն :
Նատ քաղցր պարտականութիւն մըն է ուրեմն
որ կը կատարեմ այս իրիկուն՝ յայտնելով այս-
տեղ հայ մտաւորականներուն երաստագի-
տութիւնը այն ամէն բանին համար զոր կը
պարտին Ֆրանսական մտքին փառաւոր գործին
ոնդհանրապէս , եւ վերջին շրջանին հոյակապ
փթթումին մասնաւորապէս :

Բայց այս հաւաքումը ինձի կը թուի ունե-
նայ աւելի բարձր նշանակութիւն մըն ալ :
Ինձի կը թուի թէ գեղեցկագիտական որոշ
ճիգ մը տօնելով , այս ոեղ խմբուած կոչնական-
ները կը փառարանեն իրենեայն ատեն Նոյն
ինքն իսկու թիւնը Արուեստին , այն աստուա-
ծային յատկութիւնը որ մարդն ունի Գե-
ղեցկութիւն տեսիլելու : Եւ ոչինչ աւելի վե-
հաշուք է քան այսպիսի հանդէս մը : Ոչինչ
անու աւելի մխիթարելի , աւելի կազդուրելի է,
անոնց համար որոնք կը տատապին իրենչային
տղեղութիւններէն , վայրենի սնդթութեանէն
կեանքին այնչէս ինչպէս մարդկային անդր-
տակից մեծամասնութեան ապուշութիւնը կա-
յացուցած է զայն Մեծ պիտիանք մըն է՝ հաս-
տատել անպամ մը եւս , ու Հանդիսաւոր կեր-
պով մը , թէ մարդկային ամբոխին անհուն ու
զազրատեսիլ ծովին վերեւ , ուր կը տե-
րապետին անասնական Բբտութիւն ու Ան-
արգարութիւնը . կը ցցուի իբրխառ ու մա-
քուր փարսուր ազատ , պիտակից ու գեղեցիկ
Մտածումին . այդ փարսուր զոր կատուցած են
հանձարը , տառապանքն ու զիւցազնական ե-
րազը ընտրանչներուն , այսինքն ճշմարիտ

մարդերուն Գեղեցկութեան, ազնութեան, բարձր լաջութեան այդ յիշատակարանը պիտի հանի օր մը իբրև անհայտնուր զրազայտական վսեմ խորհրդանշանը, որուն համեմատմէ իման, Չարի Աստուածը, ժամանակներու կատարած ինչ պիտի ընկերուրէ. ինքն իսկ բարեբար լոյսի փոխում, Բարութեան եւ Գեղեցկութեան Աստուծոյն՝ Որմիզդին՝ մաքուր պայծառութեան մէջ, Այդ փառսօր վերջ ի վերջոյ պիտի հայեցնէ իբժև զուր բարձրագոյն վեհանձն լոյսին մէջ՝ այն արիւնձու աղջամուղջները որոնց մէջ մարդկային սղորմելի կոճակները դեռ այսօր կրնան կր յազդիմն եւ գերուր կը պատուեն:

Ապրի՛ Արուեստը, գեղացոյն պատիւր, պատանան օւ ինչքը մարդկութեան:

— Chants populaires arméniens գրքին վրայ l'Européenne, իր՝ վերջին թիւերէն մեկուն մէջ, հրատարակած է ընդարձակ յօդուած մը՝ Պ. Փոլ Արման Հիւրի կողմէ գրուած:

Նոյն գրքին վրայ Վիեննայի թերթերէն մին, Wiener Abendpost, հրատարակած է յօդուած մը իր 22 օգոստոսի թիւին մէջ:

Տանիմարթական ամսագիր մը. Dansk Tidsskrift, իր նոյեմբերի թիւին մէջ հրատարակած է Թարգմանութիւնը Քամառ Գաթիկայի Ուրաբի արտասուքին, Նայրանդեանի «Ազատութեան» թիւն եւ Ա. Զ. ի «Օրոր» թիւն:



ԳՐԲԵՐ

Ա. Էջմիածին, 303-1903. — Առ Նորին Վեհափառութիւն ՏՏ. Մկրտիչ Ա., ժայռադոյն պարարք եւ կաթողիկոս ամենայն Հայոց, մեծարանք նուիրի ի Հարց Մխիթարեանց Վե-

նետկոյն: — «Ազգային» մեծ յորեանն» կ'ընէ նախարանին մէջ՝ դրքին հեղինակը Ն. Ա. Էջմիածին, Իրիզորայէն եւ Տրդատայէն տաճարի հազարլեցաբնակաբնակ հիմնարկութիւն, մեզ առի՞՞՞ տուաւ: Ա իջմիածնի նկարագրութիւնն առանձին հատորիկով նուիրել նոյն ասճարի հայապետական գաւուս վրայ տարտարիներէ վեր բարձր շՆՈՅՄ ՎեՆՈՒՄ Ա. ՆԱՅՄԱՆՈՒՄ, Այս մեր փոքրիկ աշխատութիւնն, ըստ կարիւրոյն կատարեալ ընկրու համար՝ աչքի առաջ ունեցած ենք ցարդ Ա. Էջմիածնի վրայ հրատարակուած դրութիւնը: Մեծայայտ ենք որ հատորիկս հասելի պիտի անցնի, ոչ միայն Նորին Վեհափառութեան այլ եւ ի սիրուս աշխարհի ցրուած ամէն Հայուն: »

Հոյակապօրէն տպագրուած, գեղեցիկ պատկերներով զարդարուած, այս գիրքը կ'ուրուածէ էջմիածնայ տրեւոր տաճարին պատմութիւնը, բազմաթիւ շահեկան տեղեկութիւններ կուտայ անոր ձեւափոխութեանց եւ անոր յարակից իրողութեանց, ինչպէս եւ տաճարն ու վանքին մէջ գտնուած գեղարուեստական առարկաներուն, հնու թիւններուն, քանդակներուն, գեղանկարչական շուրջաններուն վրայ, եւ Ն. Այն պատպագային զգացումը որով դաւանական մասնաորութեանց ամէն անակ մտահոգութիւններ մոռնալով, Վեհեակի վանքը այդ մեծարարի հարկը կը մատուցանէ Հայոց նուիրական սրբավայրին, արարք մըն է ամէն գովեստէ վեր եւ անհունապէս պատուարն շնորհակալութեան շարքին: Նայրանդեանի Հազարու Մխիթարութեան:

Le Rythme tonique dans la poésie liturgique et dans le chant des églises, par Pierre Aubry. — Մանթ հալազիտ երաժշտակետ Պ. Փիլի Օպրի, այս շատ գեղեցիկ աշխատութեան մէջ ուսումնասիրած է երաժշտական եւ տաղափական կարեւոր հարցեր՝ հայ յոյն եւ լատին եկեղեցական երգեցողութեանց հաւասարապէս պատկանող: Այդ մալխարական աշխատութեան մասին յաջորդ թիւով մը՝ պիտի խօսինք աւելի մանրամասնօրէն, (Առայժմ կը շատանանք զայն յանձնարարելով երաժշտական գիտութեան մարմարապող ու մասնաւորապէս մեր եկեղեցական երաժշտութեան պատմութեամբ հետաքրքրուող ըստ լրբ Հայերուն: